

Յ. ԳԻՒՐՏԵԱՆ

## ՔՈՒՉԱԿԵԱՆ ՏԱՂԱՇԱՐՔԵՐՈՒ ԻՆՎՈՅՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(Նիւթեր միջնադարեան հայ տաղաշարքեան համար)

Դեռ կը շարունակուին Քուչակեան նոր տաղեր գտնելի հին ձեռագիրներու մէջ: Աստուծէ վերջիններէն է 1932ին Բագմավէպի թիւ 10-11ին մէջ իմ հրատարակած «ՔՈՒՉԱԿԵԱՆ ՆՈՐ ՏԱՂԱՇԱՐՔ ՄԸ» անտիպ տաղերու շարքը, որ արտադրած էի 1931ին Երուսաղէմի Ս. Յակոբեանց Մատենադարանի Հայերէն Զեռագրաց ճոխ հաւաքածոյին թիւ 2323 ձեռագրէն: Հանդիպումը պատահական էր, որովհետեւ այդ ատեն Քուչակեան տաղեր չէ որ կը փնտռէի: Այդ 49 քառեակները խրատական տաղերու շարքին կը պատկանէին եւ ունէին բազմաթիւ շահեկան անտիպ քառեակներ:

Դարձեալ պատահաբար, հաւաքածոյիս հին հայերէն տպագրած տեղերու մէջ պրպտումի մը միջոցին, հանդիպեցայ Քուչակեան ուրիշ խրատական տաղաշարքի մը, որ ստորեւ կարտատպեմ: Հրատարակութիւնը որուն մէջ հանդիպեցայ այս տաղաշարքին կը կոչուի «Գիրք պատմութեան: Որ կոչի Պղնձէ Քաղաք: Եւ բանք խրատականք եւ օգտակարք՝ Նիկարայ իմաստուն: Եւ այլ բանք պիտանիք: Տպագրեցեալ ի Հայրապետութեան Գերագահ Աթոռոյն Սրբոյ էջմիածնի Տեառն Ղուկասու Սրբազան Կաթողիկոսի Ամենայն Հայոց: Եւ ի Պատրիարքութեան Սրբոյ Երուսաղէմի Տեառն Յովակիմայ Երջանկափայլ Վարդապետի: Վեհափառ Հրամանաւ Մեծի Արքայանիստ Մայրափաղափիս Կոստանդնուպոլսոյ Սրբազան Արքի Եպիսկոպոսի Տեառն Զափարիայ Ազգասէր Կարդացեալ Աստուածաբան Պատրիարքի: Ի քուին Հայոց ուխտաւ Յունկար Ը. ի տպարանի Յովհաննիսի եւ Պօղոսի:»

Թւականը՝ ՌՄՆԱ. (1792) ցոյց կուտայ, որ արդէն ժԸ դարուն քուչակեան տաղաշարքեր հրատարակութեան արժանի նկատուած եւ հրատարակուած են: Քանի մը երկտող քառեակներու ալ հանդիպած եմ հին հրատարակած Յայտմաւորքի մը մէջ, որմէ ըրած ընդօրինակութիւններս ունիմ, սակայն մանկութեան օրերուս ըրած այդ ընդօ-

ըննակութեանցս հետ չեմ զետեղած նաեւ հրատարակութեան տարեթիւը, եւայլն, որ ըստ իս դարձաւ ժԸ դարէն ըլլալու էր :

Ներկայ տաղաշարքը կարտատպեմ 1792ի այս հրատարակութենէն առնելով : Հրատարակութեան 224 էջերուն 220էն կըսկսի, «Բանֆ պիտանիք եւ օգտակարք՝ ասացեալ յառաջնոց» . դժբախտաբար ուրիշ ոչինչ, ոչ իսկ ծանօթութեան պատառիկ մը : Քառեակները կաւարտին էջ 223 :

Տաղերուս հրատարակութեան կը կցեմ ծանօթութիւններ : Բանք պիտանիք եւ օգտակարք ասացեալ յառաջնոց .—

- Ա.— Աւա՛ղ, մեզ հայիլ պիտի յայն արեւն՝ որ լոյս կու ծագէ .  
 Շատ կայ ի յարեւ նըման, ի պնդին վերայ կու վագէ :  
 Գիտուն մարդն յարեւ նըման, յօսսէն գէտ արեւ կու ծագէ,  
 Անգէտ մարդն օճու նըման, հանապազ գմարդն կու խոցէ :
- Բ.— Մարդ կայ որ n(1.000)աժէ, n(1.000) կայ որ մէկ մի չարժէ .  
 Այն մարդն որ n աժէ, յանգէտին քով փող մի չարժէ :  
 Բազան ի յանտառ մորին, քէպէտ բու՝ քէպէտ բագայ է .  
 Ճոհարն ի ծովի միջին, քէպէտ քար՝ քէպէտ նոհար է : 1)
- Գ.— Խելօքն ի յանգէտն ի մօտ, միտք արէ՛ քէ ինչ նըման է .  
 Ճրագն ի առջեւ կուրին, կու վառի՛ ինքն չըգիտէ :  
 Խելօքն է ի ծով նըման, որ քանի չափեն՝ նա տանի .  
 Անգէտն է ի տիկ նըման, չափս յաւել լընուն՝ կու պատռի : 2)

1) Այս քառեակին վերջին երկու տողերը կը գտնուին Պ. Ա. Չօպանեանի Նահապետ Քուչակի Դիւանը հատորին մէջ (1902 Փարիզ) Խրատական եւ Այլաբանական Երգերու շարքին թիւ ԾԲ. : Հոն միայն թէ նոհարին տեղ գուհար գրեած է : Այս քառեակին սկզբի երկու տողերը, նաեւ վերի Ա. քառեակին վերջին երկու տողերը հրատարակեալ են հին Յայսմաուրքի մը մէջ :

2) Այս քառեակին սկզբի երկու տողերը մաս կը կազմեն Ն. Ք. Դ. Թիւ ԾԲ. ին իբր վերջի երկու տողեր : Ն. Ք. Դ. այս թիւ ԾԲ. առնեալ է Հայերգէն ուր հրատարակեալ են իբր Ֆրիկի տաղաշարք : Կը գտնուի նաեւ Պլուզի տաղաշարքին մէջ : Ինքս միայն քուչակեան տաղերուս հրատարակիչն ըլլալով չեմ կրնար ըսել, թէ արդեօ՞ք իմ վերի հրատարակած կերպովս թէ Ն. Ք. Դ. թիւ ԾԲ. ի ձեռով ուղիղ է հրատարակել այս քառեակը որ իբր երկտող աւելի յարմար է : Տաղին տողերուն վերջաւորութիւնը է յանդերգով եթէ նկատի առնենք, այն ատեն Ն. Ք. Դ. ին թիւ ԾԲ. ը ճիշտ է, այլ սակայն իմաստի տեսակէտով վերի հրատարակութիւնս՝ վերի տաղաշարքիս Բ. եւ Գ. քառ-

- Դ. — Աշխարհս ի տոլապ նըման, որ ի վեր և ի վայր քաւալի.  
 Վերինն այլ ի վայր դառնայ, եւ վարինն ի վեր քաւալի:  
 Գըրօզն այլ բազայ եղեր, կու կրէ մէկ ի մէկ դար ի վեր: 1)  
 Աշխարհս է կանանչ մարգեր, մեք ի մէջն եմք կաբոււ ձագեր.
- Ե. — Մանկտիք երբ ի հաց նստիք, ձենեցէք աղբառք ձեզ ընկեր.  
 Մեռնիք և ի անդէնն երբքայք կու նստիք քանց մէկ այլ ի վեր:  
 Մարդն որ յօտար սեղ երբքայ շատ մի խելք նորա պիտեմայ.  
 Ամէն մարդոյ ցած կեմայ, ապա իւր բանն ինեմայ: 2)

Եակներուն միջեւ բաժնւած աւելի ճիշտ կերեւայ ինծի: Այս Գ. քառ-  
 եակիս մէկ օրինակն ալ հրատարակւած է հին Յայսմաւուրքի մը  
 մէջ, քառեակներու շարքի մը հետ, բոլորն ալ քուչակեան, սակայն  
 այս Յայսմաւուրքի հրատարակութիւնը, որուն թւականը եւայն ին-  
 ծի կը պակսի այժմ, դժբախտաբար, հրատարակւած է քառեակները  
 կիսելով և վերի քառեակներուն երկու տողերէն Յայսմաւուրքի հրա-  
 տարակութեան մէջ քառեակ մը ընելով: Այս մանրամասնութիւնը  
 տարտամօրէն միայն կը յիշեմ, ինչու որ Յայսմաւուրքի քառեակնե-  
 րուն օրինակութիւնը կատարած եմ 1918 օգոստ. ին ի Փ. Պոլիս (Ֆի-  
 լիպէ կամ Փլովտիլ) եւ հրատարակւած Ապագայ Ձեռագիր ամսօրեայ  
 հաւաքածոյին վերջին թիւ 12ի (Հանդէսին) մէջ (Ապագայները երա-  
 ոյարակեցան Ֆիլիպէի մէջ Մեծ Պատերազմին ատեն իմ խմբագրու-  
 թեամբս, էին ձեռագիր, ձեռագրւած ըլլալով անմոռանալի վաղամե-  
 ուիկ մօրաքրոջողջիկ Ֆիմի (Արաքսի) Մահրամաճեանէ: Կաշխատա-  
 կցէին Յ. Տէվէճեան, Տ. Զիթունի, Արամ-Չարըզ (Վտարանդի), Յ.  
 Սարգիսեան, Յ. Պապիկեան, Վ. Արծրունի եւ շատ ուրիշ ծանօթ  
 գրողներ):

1) Այս քառեակը հրատարակւած է նաեւ Յայսմաւուրքի հին  
 տպագիր օրինակին մէջ: Իսկ վերջին երկու տողերը կը կազմեն սկիզ-  
 բի երկու տողերը Ն. Ք. Գ. ին թիւ 107. քառեակին: Միայն թէ իմ Գ.  
 քառեակիս Գ. տողը որ կը կազմէ Ն. Ք. Գ. ի Բ. տողը կը տարբերին:  
 Ն. Ք. Գ. ինը է

Գրողն այլ բաժան ընկեր ու կրէ մէկ մէկ դէպի վեր.

Ըստ իս ասիկա անիմաստ է, մինչ վերի հրատարակութեանս բա-  
 զայ եղերը՝ բաժան ընկերի տեղ՝ իմաստալից ըլլալով նախընտրելի է:

2) Այս քառեակին սկիզբի երկու տողերը կը կազմեն Ն. Ք. Գ. ի  
 վերջին երկու տողերը 107. քառեակին սա ձեւով

Նղբարք, երբ ի հաց նստիք, ձենեցէք մէկ մ'այլ ընկեր.

Մեռնիմք ի յանդէն երթամք նա նստինք քան զմէկ մ'այլ ի վեր:

- Զ. — Շատ քաղաւորաց մեծաց, և իմաստուն արանց լըսեցի.
  - Թէ անչտի չկշտանայ մարդն, յաստընւորէս՝ մինչ որ մեռնի:
  - Տանին գերեզման դընեն, եւ հոգով իւր աչքն լեցւի.
  - Ապա փոշիմանի ւ ասէ, քէ հերի՛ք է՝ ւ այլ չի պիտի: 1)
- Է. — Այս որ հետ ինձ արի, չէ՛ արեր ադամայ որդի.
  - Որ շուշա մը ոսկի ունէի, ի գետինն ի վայր վաքեցի:
  - Հագար ձի վագան բերի, վագուցի ւ այլ ոչ հասուցի.
  - Ի՛նչ շահ իմ յետին խելացն, երբ առջի անունն արեցի: 2)
- Ը. — Մէկ մարդ մի նոհար ունէր, ի խելաց պահել չկարաց.
  - Զինչ խելքն ի վերայ եկաւ, նա գընաց նոհարն ի ձեռաց:
  - Գընաց ինքն ի վայր նստաւ, ւ ողորմուկ ու խիստ շատ էլաց.
  - Նորա լացն այլ ինչ շահ է, երբ գընաց նոհարն ի ձեռաց:
- Թ. — Աւա՛ղ ու ու (1,000) բերան, քինչ խելօք անխելացայ.
  - Քան զկաքն յիստակ էի, քան զգարնան ջուր պղտորեցայ:
  - Շարած մարգարիտ էի, յանարժան տեղիք վաքեցայ,
  - Քան գասպապ ի ծալն էի, նա տըկուկ տըկուկ քակեցայ: 3)

*Դիտել տամ որ հոս առաջին տողը երրորդ դէմքով գրւած է, որով սխալ է երկրորդ տողը առաջին դէմքով գրել, ատոր համար իսկ ստորագծումները ըրի: Հայերգի մէջ՝ որ ծանօթ էր Պ. Զօպանեանին, իմ վերի վերհրատարակութեանս թիւ Ե.ի սկիզբի երկու տողերը յար եւ նման հրատարակւած են: (Տես Ն.Ք.Դ.ի թիւ 251 ծանօթութիւն):*

1) Այս քառեակը հրատարակեցի Քուչակեան Նոր Տաղաշարք Մըլիս մէջ («Բազմավէպ», 1932, թիւ 10-11) թիւ ԽԵ.: Սակայն վերջին տողը կը տարբերի քիչ մը

Ապա իւր լեզուվն ասէ քէ հերիք է այլ չի պիտի:

2) Այս ալ հրատարակւած էմ Ք. Ն. Տ. Մըլիս մէջ թիւ ԽԴ.: Կը տարբերին իրարմէ:

Զինչ որ ես հետ ինձ արի չէ արել այլ ադամորդի,  
 Որ շիշ մի հալած ոսկի ի գետինն (վրիպակով Տեախնն եղած)  
 ի վայր քալեցի:

Հագար ձի վագան բերի վագուցի մէկ չի հասցուցի,  
 Ի՞նչ շահ է յետին խելացս երբ առաջին անունն արեի

*Ն.Ք.Դ.ի թիւ ԼԷ.ն ալ նոյն քառեակն է որ իմ վերհրատարակութեանս թիւ Էէն քիչ մը կը տարբերի: Ն.Ք.Դ.ի մէջ ծանօթ թ. 243ին մէջ կան նաեւ երեք ուրիշ փոփոխակներ ասոնց, որոնցմէ Պլուզի տաղաշարքին փոփոխակը մօտաւորապէսն է վերի հրատարակածիս:*

3) Այս քառեակին առաջին տողը կը դառնուի Ն.Ք.Դ.ին ժԲ. քառ-

Ժ. — Լաւ մարդ ես նորա ասեմ, որ բանայ գրեքանքն համով .  
 Հանց գոյն լեզուն գին չունի, քէ լընուն տուն մի նոկարով :  
 Ասուած երբ գաշխարիս արար, ըգեռն ու ջուրն ու զօգն հըրով .  
 Մըքխալ մի աւել չարար, այլ կշոնց գամէնն չափով : 1)

*հակին սկիզբը, միայն թէ հոն կըսուի . . . . . թէ ինչ խելօք էի անխե-  
 լացայ :*

*Այս քառեակին մնացեալ երեք տողերը Ն.Ք.Դ.ին թիւ ԺԲ.ին մէջ  
 բոլորովին կը տարբերին իմինէս : Ն.Ք.Դ.ինը կըսէ*

Ասի քէ վաճառ անեմ, ի շահուն տեղն գէնեցայ,  
 Ասի քէ բարեւ մի տամ այն կոռցն որ մարդ չիմանայ .  
 Նա գրագս ի գլխոյս անին հանց շուտով որ ես չիմացայ :

*Թէեւ այս երկու տողերը բառակազմութեամբ եւ պատկերներով  
 իրարմէ կը տարբերին բացի Ա. տողէն, այսու հանդերձ տաղին ամ-  
 բողջական իմաստը նոյնը կը մնայ, որով էի-ն մասին ըսածս թէ վե-  
 րի հրատարակութիւնս եւ թէ Ն.Ք.Դ. թիւ ԺԲ.ին համար հաւասար-  
 բայէս ի գօրու է :*

*Այս քառեակին մէկ օրինակը, նման իմ վերի հրատարակութեանս  
 հրատարակեց վերջերս Պ. Ա. Չօպանեան «Անահիտ»-ի մէջ Քուչակեան  
 Անտիպ Տաղերու շարքին 1932 թիւ 1-2 էջ 32 .*

Աւա՛ղ ու հագար բերան, խելօք էի անխելացայ,  
 Քան ըզկաքն յստակ էի, քան գգարնան ջուր պղտորեցայ,  
 Քան գառպապ ի ծայն էի, նայ տրկուկ տրկուկ քակվեցայ,  
 Քան զմարգարիտ ի շարն էի, չըմածան՝ փողոց քափեցայ :

*Իսկ Պ. Չ.ի Գ. տողին գառպապին դայով իմս ասոր տեղ ունի  
 ասպայ որ իմաստով կը համաձայնի : Պ. Չ. գառպապը կը թարգմա-  
 նէ Ռսկեհուտ դիպակի, ո՞ւրկէ եւ ի՞նչ լեզէ առնելով յայտնի չէ :*

*Գայով Պ. Չ.ի չըմածան փողոց քափեցայ (անարժէք բանի մը  
 պէս փողոց թափեցայ) իմ ներկայացուցած օրինակս ունի յանարժան  
 տեղիք վաքեցայ (անարժան տեղեր նետեցայ կամ քափեցայ) :*

1) *Այս քառեակս հրատարակած եմ Ք.Ն.Տ.Մ.իս մէջ թիւ Իէ. :  
 Այս երկուքը շատ ոչինչ տարբերութեամբ նոյնն են : Ն.Ք.Դ.ին թիւ  
 ԼԱ. որուն Ա. եւ Դ. տողերը իմ վերնոյս հետ նոյնն են (Դ. տողին  
 վերի եւ Ն.Ք.Դ.ին կշոնցը ճիշտ եւ նախընտրելի է Ք.Ն.Տ.Մ.իս հրա-  
 տարակութեան կշոնայէն :)*

*Ահա Ն.Ք.Դ.ին Բ. եւ Գ. տողերը*

Հանցգուն գեղեցիկ լեզու որ լնու տուն մի նուկարով :

ԺԱ. — Լեզուն է գործիք բանի, արդարոյն զինչ խալիս ոսկի.  
Մարդոյն է մէկ փերթ արեյ, եւ օձինն է բ (2) ճըղի:  
Հանց մարդ որ բ (2) խօսի, գմէկն քաղցր ու գմէկն լեղի.  
Եղբայր է օձին եղեալ, եւ զնորա անէծքն ընդունի: (1)

ԺԲ. — Ծառին միւղն երբ չոր լինի, ո՞վ մընայ թէ իսկի ծաղկի  
ձերմակ մագն որ սեւ մերկեն, ո՞վ ասէ թէ իսկի թափի:  
Բայց մարդ մեղաւոր եւ սեւ, եւ գիտեմ որ կու սպիտակի.  
Աստուած մէկ բանիկ կուգէ, որ ասէ մեղայ ու քաւի: 2)

*Այս վերհրատարակած քառեակները ունին ցարդ մեղի անծանօթ  
մնացած քառեակներ ալ, օրինակ Ա. քառեակին սկիզբի երկու տողե-  
րը, Ե.ի վերջին երկու տողերը եւ Թիւ Ը. քառեակը որոնք այլուստ*

Աստուած երբ գաշխարիս արար, գեղն, գըուրն, գգամին հրով

*Իսկ Ն.Ք.Դ.ին Թիւ 237 ծանօթութեան մէջ հրատարակեալ տար-  
բերակէն (Պլուզի կոչեալ տաղաչարքէն առնելով) Բ. եւ Գ. տողը  
Հանցեղ լեզուն զին չունի, զինչ լրնու տուն մի գռնարով,  
Աստուած երբ գաշխարիս արար, գոյն ու հուրն ու գեղն  
ջըրով,*

1) Այս քառեակին վերջի երկու տողերը հրատարակեալ են հին  
Յայտմաւուրքին մէջ:

*Նաեւ իմ Ք.Ն.Տ.Մ. Թիւ ԻԸ. իբր տարբերող Ա. տողը  
Լեզուն է գործիք բանի արդարոյն գերթ խալաս ոսկի,  
Դ. տողին սկիզբի մասը Օձին է եղբայր եղեյ...: Նոր օրինակս  
նախընտրելի է:*

2) Հրատարակեալ Ք.Ն.Տ.Մ.ի Թիւ ԻԹ. (հրատարակութեան  
մէջ Ա. տող երկու տալգրական սխալներ կային Տուղն եւ Չար որ  
պէտք է սրբագրել ձուղն եւ Չոր:) Այս հրատարակածս եւ Ք. Ն. Տ.  
Մ.ի հրատարակածս նոյնն են բացի անդ Բ. տող Սպիտակ մագ: Ն.  
Ք.Դ.ի մէջ ալ հրատարակեալ է Թիւ ԼԸ.: Որ սակայն կը տարբերի:

Ծառին միւղքն որ չոր լինի, ո՞վ ասէ թէ ինքն ծաղկի,  
Սպիտակ մագն որ թուխ մերկի, ո՞վ ասէ թէ սպիտակի,  
Բայց մարդ մեղաւոր ու սեւ վկայ եմ որ կու սպիտակի.  
Աստուած մէկ բանիկ կուգէ, որ մեղայ ասէ ու քաւի:

*Անտարակոյս, իմաստով վերինը եւ Ք.Ն.Տ.Մ. օրինակը նախըն-  
տրելի է քան Ն.Ք.Դ.ի օրինակը: (Տես Գ.տողը)*

բորբորովին անծանօթ կը մնան : Իսկ Ա. քառեակին վերջին երկու տողերը, Բ.ի վերջին երկու տողերը, Դ.ի սկիզբի երկու տողերը, միայն հին Յայմաւուրքի մէջ հրատարակած են, որով նոյնպէս անծանօթ մնացած էին ցարդ :

\*\*

Այսպէս Քուչակեան կողմէն այս տողերը շատ վաղուց արդէն պնահատուած էին հրատարակիչներէ, որոնք աճապարած են անոնցմէ քանի մը հատ հրտարակել, անտարակոյս ընտրանքով եւ առանց իրենց ձեռագրական շարքին : Ասիկա ուրիշ ապացոյց մըն է այս քառեակներուն ունեցած մեծ ժողովրդականութեան :

Այս առթիւ պիտի անդրադառնամ քուչակեան քառեակի մը վրա՝ Ն.Ք.Դ.ի թիւ Խ. քառեակը որ կըսէ

Մահալոփս ի վար կուգի նա տեսայ չոր գանկ մի պառկած .  
Ուտնվս ալ քապալ տուի նա երեսս ի վար ծիծաղաց,  
Դարձաւ ու պատասխանեց՝ Յետ գնա՛, կտրի՛ն, շիացած,  
Երէկ քեզի պէս էի, այսօր գիս այս հալն է՝ ձգած :

Այս քառեակին տարբերակները կը գտնուին Հայերգի եւ Կոստանեանցի հրատարակած օրինակներուն մէջ : Ինքս միայն Հայերգի հրատարակութիւնը կարտագրեմ, իբր նշանակալից տարբերութիւն ունեցող :

Մահալոփս ի վար կուգի, լոկ տեսի չոր գանկ մի ձրգած,  
Ուտն ալ քապալ տուի, լոկ երեսս ի վեր ծիծաղած,  
—Ես ալ գեմ մանուկ էի, ի մանկանց մէջքն կանգնած,  
Կղպանքն ի վերայ գարկած ու գրալնիքն աշխարհ վտարած :

Այս քառեակը զարմանալի նմանութիւն մը ունի հետեւեալ ու իրարմէ ահագին հեռաւորութեամբ գտնուող տապանաքարերուն արձանագրութեանց հետ : 1917ին Ֆիլիպէի Հայոց գերեզմանատան մէջ հանդիպեցայ քարէ, անշուք, գրեթէ գեանաթաղ տապանաքարի մը, հետեւեալ արձանագրութեամբ : «Աստ հանդէի էվէրէկցի Եղիա Սարգիսեան ծնեալ 1845 Մայիս 15 եւ մեռած 1902 Յունուար 7ին :

Ես ալ էի ձեզի պէս,  
Հիմայ եղայ հողի պէս,  
Դուք ալ պիտի ըլլաք ինձի պէս :»

ԺԸ. դարուն Մաղրասի մէջ մեռած մեծահարուստ Հայ՝ Պետրոս Ոսկան իր տապանին վրա գրել կուտայ

Ես կ'աւէի՝ ես ես եմ, դու ալ կ'աւես՝ ես եմ .  
Արա՛ ընդոր ես եմ, դու ալ կ'ըլնաս գոր ես եմ :

Երևանդ Շահազիզ իր Նոր-Նախիջեւանը եւ Նոր-Նախիջեւանցիք պատմական տեսութեան ետեւը (հրատ. «Աղզազրական Հանդէս»-ի 1901 թ. № 7-8-ի մէջ, էջ 5-102), իբր հուսկ բանք կուտայ հետեւեալ տապանագիրը, ճիշտ նման Ֆիլիպէի տապանագրին,

Երբեմն մարդ էի ես ձեզի պէս,  
Այժմընս եղայ ես հոգի պէս,  
Ես չի պիտի ըլլամ ձեզի պէս,  
Դուք պիտի ըլլաք ինձի պէս:

Այս տապանագրին համար Ե. Շահազիզ կաւելցնէ: «Ձուրկ չէ հետաքրքրութիւնից հետեւեալ աշխարհարար տապանագիրը, որ մենք արտազրուած ենք Ս. Նիկողայոսի հանգստարանի զերեզմաններէից մէկի վրայից:» Այս Ս. Նիկողայոս եկեղեցին կը գտնուի Նոր-Նախիջեւանի մէջ:

Վերջերս պղտիկ անգլիերէն պարբերականի մը մէջ հանդիպեցայ սա տապանագրին, առնւած տապանագրէ մը որուն մասին հրատարակիչը կրտէ: «Րիչմընտ քաղաքի Վիրճինիա նահանգ, Ս. Ճօն եկեղեցւոյ բակը կայ շատ հին եւ գարմանայի տապանաքար մը: Անոր վրա կրնան կարգալ:

Stop my friend, as you pass by,  
As you are now so once was I,  
As I am now you soon shall be,  
Prepare yourself to follow me.

Ասոր Թարգմանութիւնը.—

Մինչ դուն կանցնիս, կանգնիր բարեկամ,  
Ինչպէս ես դուն այժմ, էի եւ ես,  
Ինչպէս որ եմ այժմ, պիտի ըլլաս եւ դու,  
Ինքզինքդ պատրաստէ ինձ հետեւելու:

Անհեթեթ թող չնկատուի երբ յիշեցնեմ որ Վիրճինիայի մէջ շատ կանուխէն, նոյն իսկ 1656ին մետաքսի գործով պարսպող Հայեր կային: Ես միտք չունիմ ըսելու որ Վիրճինիայի այդ տապանագիրը Հայու կողմէ բերւած եւ ներկայացւած է հոս: Բայց սա որոշ է որ շատ դարմանալի նմանութիւն մը կայ այս տապանագիրերուն եւ քուչակեան քառեակներուն միջեւ: \*)

\*) Քուչակի քառեակի եւ Րիչմոնտի տապանագրի մեմնութիւնը, մեր կարծիքով, պէտք է բացատրել նրանով, որ բանաստեղծական տղոյ համեմատութիւնը գուտ քուչակեան, կամ գուտ հայկական չէ, այլ կայ եւ ուրիշ ազգերի մօտ: Այսպէս, օրինակի համար, ռուսաց

Քուչակեան այս քառեակները ենթադրութեամբ նւիրւած են Քուչակի որ Վանեցի, այսինքն բնիկ Սառակոնիսցի աշուղ մը եղած է ժՁ. դարուն: Իրմէ ծանօթ են տաղեր ալ որոնք սակայն Քուչակեան կոչւած այս քառեակներուն թէ ոճէն եւ թէ իմաստներու խորունկութենէն շատ ու շատ հեռու են: Վանեցի Քուչակի ինչ որ ծանօթ է «Գոպասանք Սուրբ Աստուածածնին ի Վանեցի Քօչակէ ասացեալ»ն է: («Անահիտ», 1909 թ. էջ 130), որ յիշողութիւնները թարմացնելու նպատակաւ կը հրատարակեմ՝ առնելով ցարդ անծանօթ օրինակէ մը, որուն հանդիպեցայ 1931ին Ջմառոի մատենադարանին թիւ 99 ձեռագիր տաղարանին մէջ: «Անահիտ»ի օրինակը աչքիս առջեւ չունենալով՝ չեմ գիտեր թէ անկէ որքան կը տարբերի: Ահա այդ տաղը, որուն խորագիրը կը պակսի.

Աղբիւր կենդանի, բըխում գանազան,  
Մեղայ քեզ, մեղայ կոյս անապական,  
Գըլուխ կուսանաց, Դասուցն պարծանք,  
Մեղա քեզ, մեղա, կոյս անապական:

Երեսիտ փափաք, գօրքըն վերնական,  
Էքանեալ ընտիր, քագուհի անըման,  
Ժառանգող դրախտին եւ արքայութեան,  
Մեղա քեզ, մեղա, կոյս անապական:

Ի փառքս լուսոյ, խորհուրդ հիացման,  
Ծընող կենդանի, Յիսուսի յիշման,  
Հոգեւոր բաժակ, ձեռզնըտ փրկութեան,  
Մեղա քեզ, մեղա, կոյս անապական:

Ղամպար նըշմարիտ, մեծ ուրախութեան,  
Յիսուս ևնորոգեաց քեզնով զամէնայն,  
Շընորհիւ քն լըցան, որք ի քեզ դիման,  
Մեղա քեզ, մեղա, կոյս անապական:

Չարին հալածիչ, պըտուղ բարութեան,  
Ջահ մաքուր ոսկի, լոյս անանցական,  
Ռատ պաղ աղբիւր, ջուր անմահական,  
Մեղա քեզ, մեղա, կոյս անապական:

Նոր Ափոն վանքում, Սե Ծովի եգերփին, կայ մի արձան—մարդկային գանգ, որի տակ գրւած է.

Ես եղել եմ քեզ պէս,  
Դու պիտի լինիս ինձ պէս:

Նոյն համեմատութիւնը պատահում է եւ գանազան ազգերի ժողովրդական հեքեաքների մէջ: ԽՄՐ.

Սերովրէ գուտ սրբութեան, վերին պետութեան,  
Տուն Յիսուսի որդւոյն եւ բընակարան,  
Բարունն ի կուսէն ցաւոց քաւարան,  
Մեղա քեզ, մեղա, կոյս անապական:

Հիւսեալ ի լուսոյ մայր արարչութեան,  
Փրտեալս մեղօք եւ առողջանան,  
Քեզ փառք եւ որդւոյդ, այժմ եւ յաւիտեան,  
Մեղա քեզ, մեղա, կոյս անապական:

Դու լալ մեծագին որ ի բաղաշխան,  
Եաղութ եւ զբարութ եւ այլ պատվական,  
Ակըն լուսատու գանձ արքայական,  
Մեղա քեզ, մեղա, կոյս անապական:

Դու մուշկ որ գովեն յըքա ու յութեան,  
Զըմուռ եւ սըտաշխ եւ ըզկասեան,  
Եւ այլ ծըխանելիք ի պէտս սըրբութեան,  
Մեղա քեզ, մեղա, կոյս անապական:

Դու ես համասփիւռ ծաղկանց ամիրան,  
Քաֆուր վարդ պայծառ հոտովըտ քարման,  
Դու լուսին աշնան, դու արեւ գարնան,  
Մեղա քեզ, մեղա, կոյս անապական:

Դըբախտն Ադամա չէր ի քեզ նըման,  
Բընակողք դրախտին օձիւ յաքեցան,  
Խաբողքն Եւայի քեզ ոչ մեքձեցան,  
Մեղա քեզ, մեղա, կոյս անապական:

Թէ գերկինք անեմ չէ ի քեզ նըման,  
Հրեշտակքք ի յերկնից յերկիր քափեցան,  
Եւ քեւ հողածինք յերկինս վերացան,  
Մեղա քեզ, մեղա, կոյս անապական:

Ըգքեզ պարբսպեաց բանըն հայրական,  
ԶԳաբրիէլ հրեշտակըն եդիր պսեապան,  
Հեռացան ի քէն որդիքն կորբստեան,  
Մեղա քեզ, մեղա, կոյս անապական:

Դու դըբախտ լուսեղէն, պըտուդդ մաքրական,  
Պողոթիդ ապրեցան որք որ մահացան,  
Դըտան առ ի քէն գիր ագատութեան,  
Մեղա քեզ, մեղա, կոյս անապական:

Յարգանդ բաւեցիր գտէրն անբաւական,  
Աչերդ է սովոր աստուած տեսութեան,  
Կաթամբ սրնուցիր գորգիդ աննըման,  
Մեղա քեզ, մեղա, կոյս անապական:

Ծոցդ է անմատոյց խորանին նրման,  
Գիրկըդ սերովքէ կայ ի տարածման,  
Միտք ոչ հասանէ քեզ անհասական,  
Մեղա քեզ, մեղա, կոյս անապական:

Ընտրեաց ի կուսէդ ինք ընտրողական,  
Որ կաս եւ մընաս անունդ յախտեան,  
Պըտուդ Աննայի եւ Յովակիմեան,  
Մեղա քեզ, մեղա, կոյս անապական:

Որք աստի կեանս՝ քեզնով կու կեանս,  
Անդէնն գեք յիշեն՝ ապա քէ գընան,  
Զքեզ փառաւորեն աշխարհ ամէնայն,  
Մեղա քեզ, մեղա, կոյս անապական:

Դու ես արեւելք լուսատու մարդկան,  
Յաներդ արեւմուտք մեծ խորհրդական,  
Հիւսուս եւ հարաւ սընարքդ ի նման,  
Մեղա քեզ, մեղա, կոյս անապական:

Աջըդ քո Փիտոն յորդոր վայրաջան,  
Յահեակդ Գիհոն ի Հապաշխտան,  
Նայիլիքդ Տիգրիս, եփրատ գընացման,  
Մեղա քեզ, մեղա, կոյս անապական:

Աջըդ Յոհաննէս է վըկայութեան,  
Յահեակդ Մաթէոս ի նըշմարտութեան,  
Ղուկաս եւ Մարկոս դիմաց լ ի թիանցդ,  
Մեղա քեզ, մեղա, կոյս անապական:

Աջըդ կերպ առիծու, յահեակդ ի եզան,  
Դեմքըդ մարդոյ է լուսոյ կազմութեան,  
Գըրկեղիքդ արծիւ վեր ջորս ի լըման,  
Մեղա քեզ, մեղա, կոյս անապական:

Ես ԱՇԸԵ ՔՕԶԱԿՍ որ կասեն ի վան,  
Զար վիրոք ի լի եւ դատարկաբան,  
Ներգեւեալ փոշի հող եւ անպիտան,  
Մեղա քեզ, մեղա, կոյս անապական:

Երբ քո միածինն գայ ի դատաստան,  
Անդրը ժողովին աշխարհս ամենայն,  
Լեր մեզ բարեխօս վարն փրկութեան,  
Մեղա քեզ, մեղա, կոյս անապական:

Անտարակոյս, խնդիր է թէ այս տաղը իրապէ՞ս Աչըղ Քօչակի հեղինակութիւնն է, թէ՞ միայն անկէ երդւած եւ իր անունը յաւելւած տաղ մը: Այս աշուղը երգած է նոյն կերպով ուրիշ տաղեր ալ, որոնցմէ մին է «Գօզալ մ'ես երէկ տեսայ ի քաղաքն ի յԱնկուրիայ», ուր կը յիշէի Քուչակ, տաղին վերջը: Սակայն այս տաղը ստորագրած են նաեւ Սարկաւազ Բերդակցի («Անահիտ», 1907) եւ Կիրակոս Երէց («Քաղմալէպ», 1930, էջ 518):

Ինչպէս ուրիշ առթիւ ըսած եմ, Քուչակի քառեակներուն Քուչակեան վերագրումը պարզապէս այդ քառեակներուն անուն մը տւած ըլլալու համար է, ուրիշներէն ալ այդպէս ընդունւած: Ծանօթ է Վանեցի Քուչակ մը, աշուղ, որմէ սակայն ինքնագիր ոչինչ հասած է մեզի եւ միակ տաղը՝ «Գովասանք Սուրբ Աստուածածնի», կրնայ իրենը եղած ըլլալ, կրնայ եւ չըլլալ: Քառեակները ոչ մէկ առթիւ ստորագրւած են Քուչակէ մը: Անոնք այդպէս կոչուելուն գաղտնիքը կը պատկանի Տեփլիսին, որ սակայն իրեն հետ զերեղման տարած է այդ գաղտնիքը: Արդեօ՞ք ունէր լուրջ պատճառ մը ասոր համար: Ըստ իս, չեմ կարծեր թէ ունենար:

Ուրեմն Վանեցի աշուղ Քուչակին հեղինակութիւնները կը մնան այնքան անծանօթ, որքան որ քառեակներուն հեղինակը, որոնք Քուչակի ժամանակէն շատ հին ժամանակի մը գրոջմը ունին: Քուչակի մը գոյութիւնը ժՁ. դարէն առաջ չէ կարելի տանիլ:

Սակայն մէկ բան մը որոշ է. Քուչակ անունով Վանեցի աշուղ մը կամ աշուղներ եղած են, որոնցմէ մին՝ Նահապետ Քուչակ՝ 1583ին կապրէր, եւ կը քոնէր Սերաստիա: 1637ի աւետարանի մը յիշատակարանը կը յիշէ Քուչակ «եւ զմեծ պապն իւր Նահապետ վարպետն, որ մականունն Աչըղ Քուչակ ասի:» («Ն. Քուչակի Դիւանը», էջ 13):

Իսկ հոս ուշադրութեան կը յանձնեմ աշուղական երգ մը, որուն ստորագրողը սակայն Վանլի Քիւչար մը կը նկատուի, որ ով գիտէ, զուցէ սրբագրելի Վանլի Քուչակի: Ե. Լալայեան իր Բորչալուի Գաւառ աշխատութեան մէջ («Ազգ. Հանդէս», ԺԱ., էջ 78) կուտայ աշուղական երգեր, որոնց առաջինն է ՍԱՆԱՄԻՐ-ՔԱԻՈՐ երգը որ հոս կարտագրեմ:

## ՍԱՆԱՄԵՐ - ՔԱՒՈՐ

Ով սիրելիք անգամ արեք,  
Գովեմ սանամէրն ու քաւոր,  
Մեր տէրն նստաւ օյստն աքռին,  
Օրինեց սանամէրն ու քաւոր:

Հաւատամք Յիսուս միածին,  
Մեր ուխտատեղ էջմիածին,  
Սանամէր մայր Ասուածածին,  
Մաքուր սանամէրն ու քաւոր:

Մեր տէրն իջաւ Յորդանան գետ,  
Գաբրիէլ, Միքայէլ իրան հետ,  
Քաւոր էլաւ սուրբ Կարապետ,  
Ազիզ սանամէրն ու քաւոր:

Քաւորութիւն պազ աղբիւր է,  
Մեռունն անմահական ջուր է,  
Սանամէր քաւորի ոտ համբուրէ,  
Մաքուր սանամէրն ու քաւոր:

Քաւորութիւն շատ անչափ է,  
Չլինի քշնամին ձեզ խարէ,  
Կանանչ մեռունը կը թափէ,  
Խային սանամէրն ու քաւոր:

Քաւորութիւն ծանր բեռ ա,  
Մեռունն առանց կրակ կեռայ,  
Սանամէր որ կայ քաղցր մէր ա,  
Օրինեց սանամէրն ու քաւոր:

Քաւորութիւն ոսկի սին ա,  
Ով որ պահէ եւ ընդունայ,  
Ով որ չպահէ չընդունայ,  
Դատաստանի սեւ շուն ա:

Ով որ քառասունք չպահէ,  
Աստծու օրէնքը կու փոխէ,  
Եւ թէ ի գուր քաւոր փոխէ,  
Սեւերես ա դատաստանին: